

յիշատակին: Իսկ աւելի ներսը, ծառերու պուրակի մը մէջ տեղաւորուած բայց նետուելիք ժայռի մը հակաթափէն նակատը՝ սրբանկարի մը տեսիլքը կը ներշնչէ

արուեստագէտին, եւ հիմա ստուերագիծ Գրիգոր Լուսաւորիչն է որ կ'աղօթէ եւ կ'օրհնէ խաղաղ բնութեան մէջ առանձնացած այս տան բնակիչները եւ այցելուները:

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԵՕԹՆԵԱԿԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԷՋ

Քառորդ դարէ ի վեր սկսուած գեղեցիկ այս սովորութիւնը այս տարի եւս տեղի ունեցաւ, Յունուար ամսոյ վերջին լման եօթնեակի ընթացքին: Այս տարի նորութիւն մըն էր Ղպտի եկեղեցիին բերած լիակատար մասնակցութիւնը Էփիմէնիք այս շարժումին, շնորհիւ իրենց նոր Եպիսկոպոս Տէր. Անպա Աբրահամի հետաքրքրութեան: Յոյն-Օրթոտոքս եկեղեցին չի մասնակցեցաւ:

Եօթնեակի առաջին հաւաքը, ըստ նախընթաց տարիներու, Սէյնթ Ճօրն Անկլիկան եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ: Խօսողն էր իրենց տանարին նոր վերատեսուչը:

Երկուշաբթի երեկոյ, Լատինաց վանքի Մայր եկեղեցւոյ մէջ կայացած հաւաքին ներկայ էր Հոգւ. Տ. Գուսան Վրդ.: Խօսք առաւ համայնքի Հովիւ Հայր Ճէննարօ, որ Արաբերէն լեզուով բացատրեց իմաստը այս կարգի տարեկան հաւաքներուն, յայտնելով որ շատերու կարծածէն եւ սպասածէն կանուխ է այն օրը՝ ուր բոլոր քրիստոնեաներ պիտի կրնան իրագործել ցանկալի միութիւնը:

Երեքշաբթի երեկոյ, Լուսեռականներու եկեղեցւոյ մէջ կայացած հաւաքին իրենց երէցը՝ Հանս Րօնիէր Գերմաներէն լեզուով ըրած իր խօսքին մէջ շեշտեց կարեւորութիւնը համագործակցութեան՝ Քրիստոնեայ բոլոր եկեղեցիներու մէջ: Յետոյ ներկաները բարձրացան սրահը, ուր հաց եւ գինի հրամցուեցաւ:

Չորեքշաբթի երեկոյ, Հապէշաց եկեղեցւոյ մէջ էր հաւաքը (հրեական Երուսաղէմ): Քիչ մը երկար եւ միալար Եթովպական կրօնական մեղեդիներու երգեցողութենէն ետք Հայր Գուսան եւ քանի մը Արեւելեան եկեղեցիներու ներկայացուցիչներ մաս առին յայտագրին, կարճ ընթերցումներով:

Հինգշաբթի, ըլլալով Տիրոջ վերջին ընթրիքի օրը, միշտ ալ Սիոնի վերնատան մէջ կատարուած հաւաքով կը նշուի: Հոն էին քանի մը եկեղեցական երգչախումբեր, մին՝ նորադարձ հրեաներէ կազմուած, եւ ուրիշ մը՝ մեր ժառ. սաներէն եւ սարկաւազներէն, որոնք իրենց Տեսչին՝ Տ. Գուսան Վրդ.-ի առաջնորդութեամբ, Հայ եկեղեցւոյ մեղեդիներն ալ լսելի դարձուցին միջազգային նշանակութիւն ունեցող նուիրական այդ վերնատան մէջ: Յետոյ բոլորն ալ բարձրացան Ս. Հոգւոյ անունով ծանօթ սեմեակը, ուր Յոյն-Վաթուիկ Եպ. Լութֆի Լահիամ եւ Ղպտոց Եպ. Անպա Աբրահամ իրենց օրհնութեամբ փակեցին հանդիսութիւնը: Տորմիսեոն վանքի նաշարահին մէջ ներկաներուն սուրճ հրամցուեցաւ, կարգադրութեամբը արքայադ. Nicolaus Eggenderի:

Ուրբաթ երեկոյ, Ս. Յակոբեանց Մայր Տանարին մէջ կատարուած Արարողութիւնը, մեծ մասամբ բաղկացած Ս. Ծննդեան եւ Աստուածայայտութեան տօնի շարականներէ եւ Անգլիերէնով կատարուած Հայց. եկեղեցւոյ երեկոյեան ժամերգութենէն, տեւեց մէկ ժամ: Հայր

Բագրատ Անգլերեն լեզուով գրութիւն մը կարդաց, մեկնաբանելով Փարիսեցիի եւ Մաքսաւորի առակը, եւ բացատրելով թէ ի՞նչ ոգիով պէտք է աղօթել:

Շաբաթ երեկոյ Ղպտոց Մայրավանքի՝ Ս. Անտոն անապատական եկեղեցւոյ մէջ, - որուն անուան տօնն էր այդ օր - առաջին անգամ կայացած նմանօրինակ հաւաքին իր բաժինը բերաւ Հայց եկեղեցին: Տ. Գուսան Վրդ. Այնաճեան մենեռագեց Հոգեգալստեան շարականներէն մին: Հանելի էր ունկնդրել ծնծղաներու աղմուկով ընկերացած Ղպտի եկեղեցւոյ շարականները: Յետոյ բոլորն ալ եպիսկոպոսարան հրաւիրուեցան:

Կիրակի, եգրափակիչ հաւաքը, ուրիշ տարիներու նման, Յոյն-Կաթոլիկ եկեղեցւոյ մէջ էր: Եպիսկոպոս Լուսֆի Լահիամ Արաբերէնով եւ Անգլերէնով խօսեցաւ անցեալ տարւոյ մէջ էֆիւմէնիկ շարժումի իրագործումներու մասին: Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արքեպս. եւ Հոգշ. Տ. Գուսան Վրդ., մէկը մաղթանքով եւ միւսը աղօթքով, մաս առին յայտագրին: Եղան մաղթանքներ ալլազան լեզուներով եւ շեշտուեցաւ Բրիստոնէական կարեւոր տօները միասին տօնելու կարեւորութիւնը:

Տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

Գ. Ճ.

ԵԶՆԻԿ ՎՐԴ. ՊԱԼԵԱՆ ԿԱՐԳԱԼՈՅԾ

Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամներէն Հոգ. Տ. Եզնիկ Վրդ. Պալեան, 18 Յուլիս 1992 թուակիր նամակով կը յայտնէր իր որոշումը Միաբանութեան անդամութենէն հրաժարած ըլլալու: Օգոստոս 31 թուակիր նամակով թելադրած էինք որ «կուսակրօն եկեղեցականը քանի որ Միաբանութեան մը իշխանութեան ենթակայ անդամ է . . . պէտք է ընդունուի ուրիշ Միաբանութեան մի իշխանաւորէն: Հանեցէ մեզի իմացնել թէ Հայց. եկեղեցւոյ ներկայ միւս Միաբանութեանց իշխանաւորներէն

(Էջմիածին, Անթիլիաս, Կ. Պոլիս) ո՞ր մէկուն դիմում կատարած էք եւ ընդունուած:»

Մեր յաջորդ անուղղակի տեղեկութիւնը եղաւ որ Տ. Եզնիկ Վրդ. Պալեան ամուսնութիւն կնքած է 1992 Սեպտեմբեր 27ին:

Տնօրէն Ժողովի երկու Նոյեմբեր նիստին մէջ նկատի առինք վերոյիշեալ տուեալները, եւ այսու գիրով կարգալոյծ կը յայտարարենք Տ. Եզնիկ Վրդ. Պալեանը, որ աշխարհականաց կարգը դասուելով պիտի կոչուի Սիմոն Պալեան:

11 Նոյեմբեր 1992

ԹՈՐԳՈՄ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
Պատրիարք Երուսաղէմի